

ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԵՐԿԱՔԱՐԱՐԱՆԸ ԵՒ ՀՐԱԲԽԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Երբ առաջին կարդի քիմիագէտք ծանօթացուցին շատ մը երկնաքարանց քիմիական տարերաց բազագրութիւնը, տեսնուեցաւ որ այս մարմնոց բազագրիչ պարզ տարերբեր նման էին երկրիս երեսը գտնուած տարերաց հետ։ Արդէն անոնցմէ շատ առաջ խլատնի բնագէտը ճանչցած էր այս զարմանալի նիւթոց մոլորակային բնութիւնը։

Երկնաքարանց ու մոլորակաց իրարու հետ ունեցած կապակցութենէն կրնանք հետևեցնելթէ միւս երկնալիին մարմնիք ալ երկրիս վրայ գտնուող տարրներով բազկացած ըլլան։ Լուսապատկերի վերլուծութեան քննութիւնները, որ Պունսէն ու Քիրխօֆ գերմանացի քիմիագէտք կատարեցին, յայտնի ցըցուցին այս բանս արևուն վրայ։ և Հայրն Սէզգի, Հուճինս ու Մէլէր ալ հաստատուն աստեղաց լուսապատկերին վրայ հաւասարեցին, որոնց դիառողութիւնները հաւանականութիւն տուին այն կարծեաց թէ բոլը տիեզերք միւնցն տարրներով բաղկացած ըլլան։

Ինչպէս որ երկնաքարանց վերլուծութիւնը հիմն եղաւ ճանճալու երկնալիին մարմնոց նիւթական կազմութիւնը, այսպէս ալ անոնց ձևոյն վրայ եղած խորհրդածութիւնը՝ պիտի լուսաւորէ աստեղաց անցեալը, ու պիտի պարզանէ անոնց փոփոխութիւնքը որ կը կրեն։

Երկնաքարանց ձևերը տարօրինակ են. ինչուան հիմա քիչ մտադրութիւն եղած է անոնց վրայ, սակայն շատ եղական բան մըն է որ երկնաքարինք միշտ բեկորի տեսք ունին։

Ով որ լամած է միայն երկնաքարանց մոլորակային բնութիւն ունենալը, առաջին անգամ որ դիտէ այս մարմնոց հաւաքում մը՝ շատ պիտի զարմանայ երբ տեսնէ թէ անոնք կլորածե չեն, ինչպէս են մոլորակները, հապա թէ անկիւնաւոր են, և շատ անգամ անկիւնասայրերով պատած, և միանգամայն առանց ունենալու ներքին կազմութեան համակեղրոն գօսի մը։

Հոյտինկէր երկնաքարանց մակերեւոյթը խնամքով քննելէն ետև համուկուեցաւ որ անոնց գորշագոյն կեղերը ու կորակ անկիւնասայրերը նախնական կազմութենէ առաջ եկած չեն։ Համարեցաւ թէ երկնաքարինք նախ օդին մէջ կը խորտակին, յետոյ նուրը կեղեմը կ'առնուն ու այն ատեն կը կորսնցը նեն իրենց սուր անկիւնասայրերը։

Իւրաքանչիւր երկնաքար մեր մժնութիւնը մտնելէն առաջ անկիւնաւոր ձև մը ունեցած պիտի ըլլայ, և այս մարմնոց շատերը սուր անկիւնասայրեր ունեցեր են։ Բայց այս անկիւնաւոր կատուներուն արտաքին երեսները կոտրտուք էին, իւրաքանչիւր երկնաքար կոտրած բեկոր մըն էր։ Յայտնի կ'երեայ թէ մեծ զանգուածի մը ջախջախուերովը ու

մանրուք դառնասլով իւրաքանչիւր երկ-
նուքար մերջատեսած ձևը առած է :

Բայոր թանգարանները ուր կը զըտ-
նուին ամբողջական երկնաքարինք՝ այս
բանիս անհեղեցի օրինակներ են : Ըստ
այսմ տեսութեան, վերննայի թանգա-
րանը եղած երկնաքարանց մէջ ամենէն
նշանաւորները մէտէորական երկաթ-
ներն են, որ գտնուուր են այլևայլ տե-
ղուանք : Ամենսեխն կապակցութիւն մը
չունի երկնաքարանց ձևն անոնց ներ-
քին կազմութեանը հետ :

Կարելի է ենթադրել որ ջախջախ-
մտնքն օդին մէջ եղած ըլլայ . և յիրաւի
դիտուած է, թէ և փիշ անգամ, որ երկ-
նաքարին կեղևէն կը տեսնուի որ իյնա-
լու ժամանակ միժնոլորտին հետ շփուե-
լովը ջախջախուեր է : Բայց այս արտա-
քյ կարգի դէպրը չի շրջեր երկնա-
քարանց ջախջախուելուն ընդհանուր
օրէնքը մեր միժնոլորտը մտնելէն ա-
ռաջ : Յամին 1861 մայիս 42, արևե-
լան Հնդկաստանի մէջ Պուդուլույիի
մօտ այևայլ երկնաքարեր իյնաէն ետե,
հինգ բեկոր գտնուեցաւ մէկմէկէ 6
մզոն հեռու : Այս բեկորները լուսորա-
տարին առ Մասքէլայն բնազնինը, որ
իրարու քով բերելով զանոնք՝ կրցաւ-
գտնել երկնաքարին նախնական ձեր
միժնոլորտին մէջ պայմիելէն առաջ : Այն
առեն իմացուեցաւ որ ամբողջական
երկնաքարը կը լրանքի երևայի ունէր,
քիչ թանձրւթեամբ ու կոր մակերեսու-
թով : Միժնոլորտին մէջ ստացած ան-
հաւասար տաքութիւնը պատճառ ե-
ղած էր այս մարմնոյն խորտակմանը :
Այս օրինակը բաւական ըլլայ ապա-
ցուցընելու որ երկնաքարինք միժնոլո-
րտին մէջ մտնելէն առաջ մոլորակաց
նման կըր ձև չունին :

Ըստ այսմ երկնաքարինք միշտ իբրև
մէկ կամշատ մեծազնդուած մոլորա-
կաց բեկոր կամ խարամ ու մասունք
ընդ առաջ կ'ելլեն մեղի, կրնայ ըլլալ որ
այս բեկորները մէկ կամ շատ զան-
գուածոյ մոսունք ըլլան . բայց ինչ ալ
ըլլան, մարմինն ուսկից մի կը բաժնուին

այս բեկորները՝ պէտք է որ բաւական
տարածութիւն ունեցած ըլլայ :

Մէտէորական երկաթներուն շատե-
րուն վրայ կը տեսնուի տեսակ մը կաղ-
մութիւն, որ կը ցուցընէ թէ ամեն մէկը
առանձին առանձին մեծաքանակ բիւ-
րեղական զանգուածի մը մասունքն են :
Այս մեծաքանակ բիւրեղական զան-
գուածները ձևանալու համար, ինչպէս
կ'ըսէ Հայտինկէր, շատ ժամանակ հար-
կաւոր եղած պիտի ըլլայ, որով բիւրե-
ղացումն անփոփոխ բարեխառնութէ
հանգարտարար կատարուած է : Արդ
այս բանս միայն երկնային աւելի մեծ
մարմնոց ծոցոյն մէջ կրնայ տեղի ու-
նենալ : Մէտէորական երկաթներէն շա-
տերուն վրայ ճեղքաւոր մակերեսոյիթ մը
կը տեսնուի, նման մեր թանձրազան-
գուած լերանց ժայռերուն ճեղքաւոր
մակերեսութիւն : Այս ճեղքաւորու-
թիւնը կը ցուցընէ մեծաքանակ մար-
մույ մը բաժանմունքը ու բեկորներուն
իրարու շիմունքը : Երկնաքարերէն շա-
տերը իբրև անկինաւոր բեկորներու.
կոյտ ձեւացած կը տեսնուին, նման եր-
կրիս ժայռաւոր կոյտերուն :

Երկնաքարերէ շատերը ամենամանը
և նուրբ բեկորներէ կը բաղկանան, և
հրարըմային հողաքարանց կը նմանին :
Այս բանս ալ նոր ապացոյց մըն է երկ-
նաքարանց մոլորակային մեծազան-
գուած մարմնոց մասունք ըլլանուն, ո-
րոնք մեքենական փոփոխութիւններ
կրած ըլլան վրանին :

Ասով կը համանիք այս հետեւանաց թէ
մէկ կամ աւելի մեծամեծ զանգուած-
ներ երկայն ժամանակով փոփոխու-
թիւններ կը ելլէն ետև ծագումն տուեր
են երկնաքարանց :

Անոնք որ երկնաքարերը քննելու
ետևե եղեր են այս հետեւանաց հասեր
են : Հիմա կը մնայ խնդիրը թէ արդեօք
ինչպէս լեկոր բաժնուեր են այն մար-
մինները : Տօպքէ գաղղիացի երկրաբանը
փորձեց այս խնդիրը լուծելու, բայց
չկրցաւ ճշգելթէ արդեօք բախմամբ թէ
պայմիթելով եղած ըլլայ այս խորտակու-
մը :

Դարսուս առաջին կիսուն մէջ օլպէրս աստղաբաշխը ենթադրեց թէ մանր մոլորակները կրնան ձևացած ըլլալ մեծաղանգուած երկնային մարմնոց իրարու հանդիպելովն ու զարնուելովը։ Յետոյ տ'Առէստ ու Լիթրով աստղաբաշխները նշգիր հաշուեցին այս հանդիպման կարելիութիւնը։

Եթէ երկու երկնային հաստատուն մարմիններ իրարու հակառակ ընթացքով մոլորակի երագութեամբ շարժելով գանձէկու զարնուելով ըլլան, որ կէտին վրայ որ մէկզմէկ կը չօշափեն հօն կամ կը լուծուին և կամ նոյն իսկ կը ցնդին։ Զարնուող մարմինները կը խսրակին, և կտորներն իրարմէ հեռու ու այլնայլ ուղղութեամբ կը ցրուին։ Ըստ այսմբաւական աղէկ կը մեկնուէր երկնաքարանց ձևանալը. բայց պէտք է նաև մտածել որ այսպիսի խորտակման ժամանակ ոչ միայն ամենամանր բեկորներ կը ձևանան, այլ նաև մեծ մեծ զանդուածներ ալ կը բաժնուին։ Արդմինչև հիմա գտնուած երկնաքարերը մանր են։ Եղածներոն մէջ ամենէն ծանր կշռուղներն են՝ առաջինը գենայի Մետաղապանական թանգարանին մէջ գտնուածն, որ կը կըսէ 294 քիլոկրամ, ու երկրորդը՝ Բրիտանական թանգարանը եղածն, որ կը կըսէ 3700 քիլոկրամ։ Իսկ միւս գտնուած երկնաքարերէն շատերը այս ծանրութենէն պիշտ վար են, որ 5 քիլոկրամէկ կըսող մէտէրական քար մը իրքն մեծազանգուած մարմին մը սեպուած է։

Բայց այս կտարուանքն որչափ ալ մեծ ըլլան, համեմատութեամբ մոլորակի մը նաև ամենէն պատիկին՝ մանր մանրուք են, չնչին փոշի մը։ Օրինակի համար, դնենք թէ մոլորակ մը մէկ մղոն երկայնութեամբ տրամադիթ ունենայ, և համարինք որ միջին մը հաւասար մասքարժուած ըլլայ, իւրաքանչիւր մասը 250000 անզամաւելի մեծ կ'ըլլայ գենայի թանգարանին խոչոր քարէն, ու 10000 անզամ Բրիտանական թանգարանին երկաթի զանգուածէն։

Հետեաբար շատ հաւանական չե-

րեար որ մէտէորական քարանց կտորուանք ըլլալու երևոյթնին մոլորակի մը զարնուելէն առաջ եկած ըլլայ. Աւելի ներսէն դէպ'ի դուրս ներգործող զօրութեան մը արգասիկ կ'երևայ։ Պայմում մը պատճառ եղած կը տեսնուի այսպիսի ամենամանր մասունք բաժնուելուն, որ կընայ նաև ըսուիլ փոշիացումն։

Պայմումն է բուռն երևոյթ մը, որ կը կարծուի թէ հակառակ կ'ելլէ տիեզերական կանոնաւոր ու շարունակ զարդացմանը։ և սակայն արևուն ու գիսաւորաց մակերեսոյթներուն վրայ տեսնուած կամ չափուած շարժմանց հետ համեմատելով աւելի սաստիկ չէ։ Այն ամբարձումները, նման ճայթմանց, որ դիտուեր են արևուն մակերեսութին վրայ, ինչպէս նաև հաշուի տակ առնուած յորձանքները, աւելի երագութեամբ կը կատարուին, քան ինչ որ երկրիս վրայ ճայթմունք կ'ըլլան։

Գանի մը աստեղաց յանկարձական լուսաւորութիլը նշան է ոյինչ նուազը բուռն ներգործութեան մը, ինչպէս կարծեց Մայէր աստեղաբաշխն, և կը մեկնէր թէ հաստատուն աստեղը իրարու կը զարնուին ու կը հային և իրարու կը խառնուին։ Գիսաւորաց ծաւալումն այնպիսի երագութեամբ կը կատարուի որ նշան է ներքին բուռն շարժմանց, ինչպէս կը կարծէ Շմիթ աստղաբաշխը։ Յետ այսպահ ցուցակութեանց, շատ բնական է կարծել երկնային մարմնոյ մը պայման ու փոշի դառնալը։

Բայց երբ ուղենանք հաստատուն, մոլորակ ու գիսաւոր աստեղաց կարզը դնել այն միակ կամ բազմաստեղ երկնային մարմինները, ուսկից առաջ եկը են երկնաքարինք, կը գտնենք որ պայմերուն ենթագրութիւնն անհաւատալի կ'ըլլայ։

Մի և նոյն առարկութիւններն ընդառաջ կ'ելլեն, որով կը մերժուի բախմամբ եղած խորտակման կարծիքը։ Երկնային որ կիցէ մարմին մը թէ ըլլ-

լայ բոլորովին հաստատուն, կամ թէ ըլլայ ըստ մսսին հեղուկ, բաւական մեծ տրամագիծ կ'ունենայ. երբոր պայթելու ըլլայ՝ անհաւասար մասունք կը բաժնուի: Անթիւ մանրուքներու հետ կ'ունենայ նաև մեծամեծ բեկորներ ալ, որոնք պէտք է որ շարունակեն շրջաննին երկնաբարանց նման: Բայց պէտք չէ մոռնալ որ ամեն երկնաբարինք համեմատութեամբ ամենամանր են, չետեւրար պէտք է մերժել այն ենթադրութիւնը, որ կը համարի թէ միակ պայթմամբ բոլորովին եղծեր են:

Բայց երկնային մարմնոյ մը մանր մասունք վերածուիլը կրնայ նաև աստիճանաբար կատարուիլ: Փոխանակ մէկ պայթման կրնանք երեւակայել շատ մը պայթմունք, որով մարմնոյն մասնիկները մակերսութէն հեռու կը նետուին անհուն միջոցին մէջ:

Այս կերպ ներգործութիւնը կրնայ տեղի ունենալ այն ամեն երկնային մարմնոց վրայ ալ, ուր հրաբխային պայթմունքը ըլլայ, ու թէ որ այն մարմնոյն զանգուածն ալ բաւական պղոտիկ ըլլալով իր ձգողական զօրութիւնը կարող չըլլայ այն նետուած բեկորները նորէն իրեն քաշելու:

Այս մոտածութիւնը արդէն ունեցած են Օլպէրս, Արակոյ, Լարլաս և Պէրզէլիոս, ու հիմա ալ Շմիթ աստեղաբաշխը վերանորոգեց:

Ուստի այս գիտնոց կարծեացն համեմատ, լուսինը՝ որուն ձգողական զօրութիւնը վեց անգամ նուազ է քանի թէ երկրիս ձգողութիւնը, կրնայ այնպիսի հեռաւորութեամբ բեկորներ նետել որ իրեն վրայ նորէն շկարենան դառնալ: Անկարելի է ծխտել լուսնոյ վրայ այսպիսի երեսյթ մը: Սակայն լուսնոյ երեսը եղած բազմաթիւ բոլոր շիխառնարանները կը ցուցընեն որ այն քարային նիւթոց մեծագոյն մասը նետուեր ու նորէն այն բերաններուն չըրս գին թափթրփեր են. ու այս բանիս համար պէտք է ենթադրել որ քիչ մասունք ալ դուրս նետուեր ու անհուն միջոցին մէջ կորսուեր են:

Աննշան բան կը համարուի երկնաբարանց այս աղբիւրը (լուսնի պայթմունք), երբ բազմատեղու ըլլանք այս աղբիւրէն բղիսած երկնաբարինքն՝ ամեն տարի երկրիս հանդիպող երկնաբարարանց թուոյն հետ: Այս երկնաբարարեն այնպիսի այլ և այլ ուղղութեամբ կուգան գէպ ի' երկիր և այնպէս յաճախ, որ պէտք է ընդհանուր պատճառ մը ենթադրել անհոնց: Եւ այս պատճառը պէտք չէ ոչ լուսնի և ոչ որ և իցէ երկնային մարմնոյ մը մասնաւորել:

Ուրեմն պէտք է երկնաբարանց աղբիւրն երկնային բազմաթիւ մարմնոց վրայ փնտուել, որոնք թէպէտ բաւական մեծութեամբ տրամագիծ ունեցած պիտի ըլլան, բայց այնշափ պղոտիկ եղած պիտի ըլլան, որ պայթմամբ նետուած կտորները չեն կրցած նորէն ետ դառնալ: Կարելի է ենթադրել որ այս տեսակ պղոտիկ աստղերը, այսինչ ժամանակի մէջ, պայթելու սաստիկ զօրութիւն ստացած ըլլան: Լուսնոյ օրինակը, որ երկրէս աւելի սաստիկ հրաբխային յեղափօխութիւններ ունեցեր է, շատ հաւանական կ'ընէ այսպիսի կարծիք մը: Բայց այս պղոտիկ աստղերն անդադար իրենց բեկորները հեռու նետելով կամաց կամաց իրենց զանգուածէն կորսնցուցին մինչև պղոտիկ մասունք մը եղան, որոնք հիմա անկանոն շրջաններով միջոցին մէջ այլեայլ ուղղութեամբ կը պարզին:

Կարելի է ենթադրել գիտաւորները իրք այս պղոտիկ աստեղաց մնացողները: Գիտաւորաց ծաւալմունքը կրնայ ըլլալ վերն ըսուած ներգործութեան վերջին պարագայն: Սակայն տեղը չէ այս ենթադրութեան մէջ աւելի առաջ երթալ. այն գիտնոց կ'ինայ որոնք մասնաւորապէս գիտաւորաց քննութեանը կը պարապին. անոնք միայն կրնան որոցել թէ ինչուան հիմա եղած գիտողութիւնները բաւական են արգեգ հաստատելու այս տեսակ յարաբերութիւն մը:

Բաւական ապացոյց է թէ երկնաբարանց ձեւը կը ստիպէ հաստատելու

որ անոնք բուռն շարժմանքէ առաջ եկեր են, որ զիթենք աստղի մը ներսէն դէպ՚ի գուրս մելեր են: Այս շարժմանքը կարելի է բաղդատել ինչ որ ներկայագէս կը տեսնե՞լք երկրիս ու արեգական մակերևութին վրայ: ու ինչ որ ատենօք լուսնոյ երեսը խառնարաններ ձևացուցած են: կրնայ թերես այլեայլ աստեղաց այլեայլ պատճառները ըլլալ: սակայն քանի որ անոնց բուռն պատճառը անծանօթ կը մասյ, կարելի է թէ մէկ դէպին և թէ մէկալին մէջ այս շարժմանքը հրաբխային անուանել:

Արդեօք պարզ պայմանը է որ աստղի մակերևութին վրայ գտնուած հաստատուն ժայռ մը անկէ գուրս նետուեր է: Արդեօք մի և նոյն ժամանակը հրաբխային ներգործութիւն մըն ալ ազդած չէ, որով մոլորակին ներսէն դէպ՚ի գուրս ժայթքեր են այն նիւթերը, ինչպէս որ երկրիս երեսը կը տեսնենք: Այս կարծիքներէն որն ալ ընդունելի ըլլայ պէտք է տարրերութիւն զնել այն ժայռին կեղեկին ու անոր ներքին մասին: Արդ ինչպէս որ երկնաբարերը մեղի կոտրտոփի ձևով կը հասնին, կը հետեւի որ այն աստղերը ուսկից որ առաջ կու գան ասոնք՝ հաստատուն կեղև ունեցած պիտի ըլլան, և հետևաբար պէտք է ենթադրել որ կամ անոնց ներքնամասն հաստատուն չէր և կամ կեղեւն բոլորովին տարրեր բաղկացութիւն ունէր:

Երկնաբարանց ձեր կարծել կու տայ որ անոնց ծագումը երկրիս նման պատի աստղերէ եղած ըլլայ, որոնք կամաց կամաց հրաբխային զօրութեամբք փոշիացեր են: Երկնաբարանց կազմութիւնը, անոնց արտաքին ձեր, թոյլ կու տայ քայլ մըն ալ առաջ երթաւ ու ացք մը տալ աստեղաց փշրուելէն առաջ ունեցած վիճակին վրայ:

Երկնաբարերէն շատը, ինչպէս որ առաջ ալ ըսինք, այնպիսի բաղկացութիւն մը կը ցուցընեն, որ պէտք է աստիճանաբար ու հանդարտութեամբ բիւրեցած ըլլան: Ոմանք ալ ընդ-

հակառակն բեկորներով բաղկացած են, և հիտև աբար բուռն զօրութիւն մը վրանին ազդած ըլլալը կը հաւասառն: Մեծագոյն մասը քարային ամենամանր բեկորներէ և կլորակ հատիկներէ բաղկացած են:

Հայտինկէր առաջինն եղաւ որ սիրտը ըրաւ այս իրարու քով եկած ու թեթև մը միացած նիւթերէ բաղադրեալ երկնաբարերը բաղդատել երկրիս հրաբխաց մանրած ու փոշիացած նիւթերուն հետ ու կոչել զանոնք մէտէռական հողաքար (ԵԱ): Այս տեսակ երկնաբարերը յաճախ տեսնուածներն են: Եւ այս յաճախութիւնը կը ցուցընէ որ այն աստեղաց վրայ ուսկից որ այս երկնաբարերը կու գան հանդիսած շատ աւելի քիչ եղած է քան թէ հրաբխային շարժմունք:

Բայց այս հողաքարային երկնաբարերը յատուկ կազմակերպութիւն մը ունին զոր բացատրելը շատ գծուարին է: Այս առանձին յատկութիւնը որ մեր հրաբութիւններուն հողաքարանց վըրայ շտեմնուիր, այն է որ անոնց վրայ կը տեսնուին պղպջակներ ու զնդակիկներ որ մէկէն տեսողաց զարմանք կ'ազդէ: Այս գնդակիկները կը մասնաւորեն հողաքարային երկնաբարերը, որ ինչպէս ըսինք այլեայլ տեսակ երկնաբարանց մէջ ամենէն բազմաթիւն են:

Այս գնդակիկներուն ձեւանալն հետեւալ յատկութիւններով կը յայտնուի:

ա. Առանք բարակ կամ խոչըր փշուր: Ներով կազմուած զանդուածի մը մէջ ցրուած կ'ըլլան:

բ. Միշտ աւելի մեծ կ'ըլլան քան այն փշրանքը:

գ. Միշտ առանձին առանձին են, ու երբեք շատը մէկտեղ քովէ քովէ ըլլար:

դ. Երբոր բաւական կարծրութիւն ունեցող մետաղէ բաղկացած ըլլան, բոլորավին գնդաձեկ կ'ըլլան, ապա թէ ոչ պարզապէս կլոր կ'ըլլան:

ե. Երբեմն մէկ մետաղէ և երբեմն բաղմաթիւ մետաղներէ բաղկացած

կըլլան, բայց միշտ զանգուածին մէջ գտնուած մետաղներէն :

զ. իրենց ներքին կազմութիւնն ու արտաքին դնդանեութիւնը իրարու հետ վերաբերութիւն մը չունին : Երբեմն նեարդաւոր կ'ըլլան, բայց այն նեարդերը գէպ 'ի մակերևոյթ ուղղուած չեն ըլլար . երբեմն ամենանուրը իրարու անցած գաւազանիկներով բաղկացած կ'ըլլան . վերջապէս երբեմն ալ հատաւոր կ'ըլլան :

Իրենց արտաքին տեսքէն չիմացուիր թէ իրենց կըր ձեզ բիւրեղացման հետեանք ըլլայ + Աւելի կը նմանին այն գնդակիկներուն որ կը տեսնուին մեր հրաբուխներէն ելած հողաքարերուն մէջ :

Այս յայտնի է թէ այն գնդակիկները հրաբուխյին վշշրուելուն հետեանքն են : Իրենց ձեզ հրաբուխյին շարունակ ներդործութենէ առաջ եկած է, որ հետզիւ աէ հին ժայռերը վշշրու է, և այս փշուրներուն խիստ մասերը կրոցուցեր է շարունակ իրարու շփելով ու մէկմէկու զարներով :

Երկնաքարանց գնդակիկներուն յատ կութիւնները կը ցուցընեն որ անոնք ալ մի և նոյն կերպով կազմուած ըլլան : Բայց այն քարային զանգուած ները որ այսպէս մանրուեր են, կրնան կարծուիլ որ աստիճան մը կակու վիճակ ունեցած ըլլան, և հետեարար կարելի է մօտենալ ծօպրէի կարծեացը որ կ'ենթազրէ թէ այն գնդակիկները ձեւցած ըլլան ժայռի մը հաստատուն փոխուելսկը կազի մը հետ բուռն շարժ. մամբ :

Այն գնդակիկները երբեմն մանրա զիտակիյին կ'ըլլան : Ընդհանրապէս կորեկի մը մեծութիւն կ'ունենան . կեռասի կամ պղտի կաղնոյ մը մեծութիւն ունիցող քիչ կը գտնուի : Մեր հրաբուխներուն հողաքարանց զնդակիկները կալենոյ մը մեծութենէն մինչև զինոյ մը մեծութիւն կ'ունենան : Թէ որ այս զնդակիկներուն մեծութեան տարերութենէն կարելի ըլլար հետեցունել համեմատական տարբերութիւն

մը անոնց բխման վառարաններուն , հարկ կ'ըլլար ենթազրել որ հոգաքարային երկնաքարերը անմիւր բայց ամենամանը հրաբխային պատուածներէ գուրս ելած ըլլան :

Հոգաքարային երկնաքարերը այս առանձին յատկութիւնը ունին, որ ամենեւին կղկղացեալ կամ՝ պատկեղէն նիւթոց կերպարանք չեն ցուցըներ վրանին , և ոչ զանգուածին մէջ լրացեալ բիւրեղներ . միով բանիւ այնպիսի յատկութիւն մը չեն ցուցըներ որով ենթազրուի թէ բաւայէ առաջ եկած ըլլան : Աւելի բիւրեղական ժայռի մը մանրած փոշի կը տեսնուի անոնց վրայ :

Հոգաքարային երկնաքարանց ոմանց վրայ այնպիսի նշաններ կան որ կը ցուցընեն թէ վերջէն ջերմութեան աղղեցութեանը ենթակայ եղեր են : Ումանց վրայ ալ այնպիսի փոփոխութիւններ կը տեսնուին, որ միայն կրնան մեկնուիլ ենթադրելով որ քիմիական այլայլութիւն կրած ըլլան իրենց նստելուն ժամանակ, ինչպէս շատ անգամ կը տեսնուի որ գնդակիկներուն չորս զին համակերպոն բոլորմամբ փոշիացած երկած դիզուեր են : Այս դիզուիլ հատման մէկ կողմը միայն կ'ըլլայ , ինչպէս է օրինակի համար, լուսնոյ սկաւուակին բոլորտիքն եղած ուռոցները : Շատ անգամ այն գնդակիկներուն ներքին կողմն ալ կը տեսնուին այս տեսակ ուռոցներ : Հոգաքարային երկնաքարերը յի են երկամթոյ բաղմաթիւ բարակ մանրութով : Բոլոր այս երեսիթները կը կարծուի թէ արդասիր ըլլան վերածող կազի մը , և ծօպրէ կ'ենթադրէ թէ այս կազի ջրածինն ըլլայ : Եւ իր այս կարծիքը կը հիմնէ կրէհէմի մասնաւոր երկնաքարանց մէջ ջրածին կազ գտնելուն վրայ , և նոյն կազին արեւուն երեսը գտնուելուն վրայ : Հետեաբար պէտք է ենթադրել որ այս դիտաւածին մէջ ջերմացումն եղած ըլլայ :

Արդէն ջերմոցուցման ստոյք նշաններ կը տեսնուին այն երկնաքարանց

վրայ, որոնք բաղկացեալ են նոյն բա-
զագրութիւն ունեցող սեադոյն նիւթէ
մը բեկորաց միանալով:

Բայց յետ այս ամեն օրինակաց, ո-
րոնց վրայ ջերմութեան ազդեցութիւ-
նը կը տեսնուի, չկայ երկնաքար մը որ
նմանութիւն ունենայ հրաբխային կը դ-
կրղաքի կամ լաւայի: Թէպէտ և 'ի
սկզբան երկնաքարերը նմանցուցինք
հրաբխային հողաքարանց ու կճաքա-
րանց, սակայն պէտք է որ այս նմանու-
թիւնը որոշեալ սահման մը ունենայ:

Երկնաքարանց վրայ տեսնուած
հրաբխային ներգործութիւնը կը կա-
յանայ հաստատուն ժայռի մը բա-
րակ մանրուք դառնալուն վրայ, ու այլ
և այլ հաստատուն նիւթոց ջերմանա-
լուն և փոփօխութիւն կրելուն վրայ:
Ոչ լաւայի գեղմունք, ոչ լաւայի ապա-
կի և ոչ բիւրել կը տեսնուի առնց
վրայ, ինչպէս է հրաբխաց մոխիրը:
Ուստի պարզ մէկ պոռթկալու զօրու-
թիւն մըն է որ երկնաքարանց վրայ
տեսնուած հողաքարերը ու կճաքարերն
արտագրերէ: Այս բանս կը նմանի
երկրիս երեսը տեսնուած այն երկու-
թից, որոնք կը կոչուին պայթման
խառնարաններ: Այս խառնարանները
կը ցուցընեն որ երկրիս վրայ ալ կրնայ
ըլլալ հրաբուխի պայթմունք առանց
լաւա դուրս տալու:

Կը մնայ հիմա որոշել թէ ինչ է այս
պայթմանց պատճառը, որ աստեղաց
ոմանց մակերեսութիւն վրայի ժայռերը
ջարդեր ու մանրերէ և, և ոմանցն ալ
աստիճանաքար բարակ փոշի դարձու-
ցերէ:

Այս խնդիրը ոչ միայն ներկայ առա-
ջարկութեան կը վերաբերի, այլ նաև
ամբողջ տիեզերական հրաբխականու-
թիւնը կը նկատէ: կավերն ու շոգի-
ները հրաբխային շարժման ներգոր-
ծողներն են արևուն ու երկրիս մակե-
րեսութիւն վրայ: Լուսինը մժնուղրա չու-
նի, և սակայն հաւանական էր որ ունե-
նար եթէ լուսնոյ խառնարանները կա-
զի պայթելովը բացուած ըլլային: Նոր
հրաբարակուած երկասիրութեան մը

մէջ կը կարդանք թէ լուսնոյ հրաբխա-
յին գործնէութիւնը յառաջ եկած ըլ-
լայ տարածոցին մեծնալէն մարմնոյն
հաստատուն փոխուելովք: թէ որ այս
կարծիքը ստոյգ ըլլար, այն ատեն պէտք
էր գոնեա երբեմն սառուցին մակե-
րեսութիւն վրայ տեսնուիլ պատառ-
մունք և խառնարանք նման հրաբխա-
յին երկութից: վասն զի ջուրն ալ սա-
ռելով տարածոցը կը մեծնայ: Բայց
այսպիսի բան երբէք տեսնուած չէ:
իսկ այն գժուարութիւնն որ կազերէ
պատճառած պայթման ենթադրու-
թիւնը կը յարուցանէ, կարելի է լու-
ծել:

Լուսնոյ վրայ երկնած հրաբխային
երկութից պատճառը պէտք չէ մնայուն
կազեր ենթադրել. ու թէ որ շոգինե-
րէն պատճառած ըլլան, լուսնի մա-
կերեսութիւն վրայի ժայռերը կրնան ծը-
ծել այն շոգիները: Բայց հարկ ալ չէ
այն դրութեանը զիմել, որ կ'ենթադրէ
թէ ատենքը լուսինը ջորվ ծածկուած
ըլլայ ու թէ այս ջուրը յետոյ ծըծուեր է:
Մինչև հիմա եղած դիտողութեանց
ու փորձերուն համեմատ, հրաբխային
ներգործութիւնն՝ որ կը խորտակէ ժայռ
մը և հեռուն կը նետէ զայն, կարելի չէ
ըմբռնել թէ առանց կազի կամ շոգւոյ
և կամ առանց երկութիւն միջնորդու-
թեանն եղած ըլլայ: Հետևաբար երկ-
նաքարանց վրայ տեսնուած պայթում
ները կրնան նաև տրուիլ կազի ու շո-
գւոյ յանկարծական ծաւալմանը, որոնց
մէջ կ'երեւայ որ ջրածինը զիսաւոր ման
ունի:

Այս եղբակացութիւնքն առ որ կը
հասնին երկնաքարանց մոտադիր դիտո-
ղութիւնը ու բաղդատութիւնը, կը
միաբանին երկրաբանութեան ու աստե-
ղաբաշխութեն տեղեկութեանցն հետ,
որով այս վերջի տարիներս այնչափ ճո-
խացած են: Հրաբխային գործնէու-
թիւնը՝ որուն այն քարային ու երկա-
թային նիւթերը խորհրդաւոր վկաներն
են, կրնայ բաղդատուիլ արևուն ար-
տաքին խաւերուն մէջ տեսնուած բուռն
շարժմանցն հետ, երկրիս վրայի հրա-

բխային տկար տառանմանցն հետ ,
լուսնոյ մեծազօր բորբոքման երևու-
թիցն հետ , որը իրեն վրայի խառնա-
րանները կը հաւասառեն :

Այս երևութից բովանդակը միան-
գամայն մոտածելով , ով որ ժանդի դը-
րութեանը համոզուած է , որ է աստե-
ղաց նմանօրինակ զարգացումն , պէտք
է ենթադրէ որ բուն երկնային ըսուած
մարմինները միայն այս փոփոխու-

թեանց ենթակայ չեն : Պէտք է համա-
րի որ հրաբխականութիւնը տիեզերա-
կան կազմութեան ցոյց մըն է . այս ինքն
թէ ամենայն աստեղք իրենց զարգաց-
ման ժամանակ հրաբխային վիճակի մը
կ'անցնին : Այս անցից մէջ կարելի է
թէ շատ մը պղտի աստղներ բոլորովին
կամ մասամբ փոշիացած ըլլան և մանր
մասունք եղած ասղին անդին ցրուած :

ԱՆԴՈՒՆԴԻ ԾՈՎՈՒ

Մինչեւ հիմա մարդիկ հասեր էին կա-
տարեալ զիտութեան այն ամեն էա-
կաց՝ որ կ'ապրին ու կը շարժին երկրիս
երեսը . անկատար զիտութիւն մ'ու-
նին այն էակաց որ ծովուն մէջ կ'ա-
պրին սովորական խորութեամբ մինչեւ
ուր որ կրնայ հասնիլ զիտութութիւնը :
իսկ այն էակաց , որ ծովուն ալուցը կամ
անյափելի խորոցը տակ կ'ապրին , ա-
մենեին ծանօթութիւն մը չկար ասկէ
քսան տարի մը առաջ :

Ռւստի ծովուց յատակը բնակող էա-
կաց բնութեան հիմնական այս խնդիրը
քննելու համար , զրեթէ ասկէ տասը
տարի առաջ , Անդղիա որոշուեցաւ եր-
կու նաւ վարձելու , և կարևոր գործեզր
ու կահուք պատրաստելու , և ծովուց
խորելը քննութեան ելլելու : Այս եր-
կու նաւերն էին Բարդիշբին (Rocca di-
sne) և Լայշնին (Lightning) , և կրնայ
ըսուիլ որ երբէք ուսումնական ձեռն-
արկութիւն մը չէ եղած որ այսպէս կա-
տարեալ ու անակնկալ յաջողութեամբ
պսակուած ըլլայ :

Քնդհանրապէս կը կարծուէր թէ ծո-
վուց յատակը զրեթէ անբնակ ըլլայ
կենսունակ էակներէ . անոր համար
քիչ զարմանք չեղաւ երբ իմացուեցաւ
որ անթիւ բազմութիւն կենդանեաց
կ'ասպրին այն խաւար անդուց մէջ ,
չօն ուր բնազնինք չէին կրնար ենթա-
դրելթէ կարելի ըլլայ կանոնաւոր կադ-

մաւորութեան մը յառաջագայութիւ-
նը , շատ մը վերագոյն կարգի կենդա-
նիք գտնուեցան , և որ աւելի զարմա-
նալին է , ճանցուեցաւ որ այն կենդա-
նիներէն ոմանք կը պատկանին այնպի-
սի տեսակաց , որ կը կարծուէր թէ բո-
լորովին վերջացած ըլլան . այնպէս որ
ծովուն խորերը գտնուեցան կենդանիք ,
որ կենդանաբանութեան սկիզբէն 'ի
վեր ջնջուած տեսակաց կարգը կը սե-
պուէին և բրածոյ կը համարուէին :

Նոր զարմանք մ'ալ : Բնազնինք յայտ-
արաբեր էին որ այն խոր անդնդոց
մէջ ուր լցու չի թափանցեր , կեանք ալ
չէր կրնար ըլլալ . բայց բնութեան
հնարքն ամենաբեղուն է , և գիտու-
թիւնք մակածութեամբ բան մը չեն
ընդունիր իրեւ ծշարիտ . վասն զի հօս
ալ տեսնուեցաւ որ այն անհրաժեշտ
կարեղոր սեպուած լոյսն ալ կենդանեաց
էութեանն համար , նոյն այն կենդանի-
ները կը մատակարարէին , այսինքն փոս-
փորացընող կենդանիք , որնց յատուկ
լցուն ըստ բաւականի կը լուսաւորէ ծո-
վուն խորց խաւարը , այնպէս որ կրնան
հօն ծնանիլ և զարգանալ գործարանա-
ւոր էակը : Անթիւ ու անհամար փոսփո-
րացընող կենդանեաց տուած այս լցուն
այնչափ զօրաւոր է որ բաւական կ'ըլլայ
աչք ունեցու էակաց օգտակարապէս
գործածել իրենց այն զգայարակը :
Բնազնուք հաստատեր էին թէ ով-